

82

2. 16.

910

мс ч.
мс р-

ԱՄԵՆ ՓՐԱԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԻՆ ՍԸ ԿԵ ՊԱՐՈՒՆԱԿԵ



Ն Ա Յ ԹԻ Ն Ք Ե Թ Թ Ը Ը

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՈԶԱԿԱԽՈՐԳԱՂՏՆԻ
ՈՍՏԻԿԱՆԻՆ ՆՈՐԱՐԿԱԾՆԵՐԸ

ԹԱՐԳՄ. Ժ. Շ.

ԹԻՒ 8

ՍԻԿԱՌ ԾԽՈՂ ՓՐԵՏ



Փինքերընք՝ իր մահացու թշնամին նօմարելով, մարդը վարերու փունջը վար ձգեց և խկոյն ատհանակը բաւեց:

ՍԻԿԱՌ ԾԽՈՂ ՓՐԵՏ

ԽՈՐԱՄԱՆԿ ԶԱՐԱԳՈՐԾ ՄԸ

— Վարպետ, ըսաւ Նաթ Փինքէրթընի պաշտօնեաներէն մէկը, հռչակաւոր ոստիկանին սենեակը մտնելով, Ֆիլատէլֆիայի ամէնէն մեծ գործարանատէրներէն մէկը՝ Մր. Էտուբրտ Մօնկօմէրի եկած է և կը խնդրէ ձեզի հետ խօսիլ ստիպողական գործի մը համար:

— Էտուբրտ Մօնկօմէրի՝ ըսաւ Փինքէրթըն, բայց այն մեծահարուստ գործարանատէրն է, որուն հետ ծանօթացած եմ քանի մը տարի առաջ:

— Չեմ գիտեր: Ամէն պարագայի մէջ շատ յուզուած վիճակ ունի և գոնե երեւոյթներէն դատելով, շատ ազդած է իրեն այն գործը, որուն համար եկած է խորհուրդ հարցը նելու ձեզի:

— Լա՛ւ ուրեմն, ներս բերէք:

Վայրկեան մը ետքը, Մօնկօմէրի գաղտնի ոստիկանին առջեւ կը գտնուէր: Վառվուուն և անհանդարտ մարդուկ մըն էր: Դրեթէ կատարելապէս ճագատ էր, բայց, ի փոխարէն, խոշոր սե մօրուք մը ունէր: Արտակառկառ քիթին վրայ կը փայլէին զոյդ մը ոսկի ակնոցներ: Բարձր և լայն ճակատ մը ունէր, ինչ որ իմացականութեան և ձեռներեցութեան ողիի գրեթէ անվրէպ նշանն է:

— Օ՛հ, Մր. Փինքէրթըն, ըսաւ իր մեծարանքները վարպետին ներկայացնելէ ետք, կ'երդնում ձեզի որ չէ սպասեր թէ Եւրոպայէն դառնալէս հազիւ ութ օր ետքը ձեզի պիտի ներկայանայի խիստ անսովոր գործի մը վրայ խօսելու համար: Ես..., Աղէ՛կ, աղէ՛կ, աւելցուց անմիջապէս, իր խօսակիցին անհամքերութեան մէկ շարժումը նշաբելով, իրաւունք ունիք: Պիտի ջանամ խնդիրը կարելի եղածին չափ յստակ և հանդարտ կերպով պարզել ձեզի: Դիտնմ թէ ասիկա նախապատիւ կը համարէք:

— Ճիշդ է, խոստովանեցաւ Փինքէրթըն:

— Աւրեմն կը շարունակեմ: Ինչպէս ըսի, ձեր տեսած այս վիճակիս մէջ ճամբորդութենէ մը կը դառնամ Եւրոպայէն, ուր աւելի քան զեց ամիս անցուցի: Ի՞նչ նպատակաւ: Պիտի ըսեմ անկեղծօրէն: Կ'ուզէի գտնել պատշաճ ամուսին մը աղջկանս՝ Լուիզի համար: 22 տարու եղաւ և ժամանակ է որ ամուսնութեան վրայ խորհի: Լուիզ նշանաւոր գեղեցկութիւն մը ունի: Այդ տեսակէտով, ճիշդ կը նմանի հանգուցեալ ամուսինիս, որ իր ողջութեանը, բովանդակ Ամերիկայի ամէնէն գեղեցիկ կինը կը նկատուէր: Դժբախտաբար միեւնոյն ատեն հպարտ և կամապաշտ է և կրնամ ըսել թէ արդէն շատ հոգ պատճառած է ինծի: Հին աշխարհի աղնուականներուն մէջ կը յուսայի գտնել պատշաճ ամուսին մը իրեն համար: Բայց Լուիզի յուր նկարագիրը պատճառ եղաւ որ բոլոր ջանքերու ձախողին: Քանի մը ամիս անցուցինք Անգլիոյ մէջ, ուր իրաւունք ունիմ ըսելու թէ ամենաբարձր ընկերութեան մէջ ընդունուեցանք: Հոնկէ դացինք Քօթ տ'Աղիւո, Հո.ոմ և նոյն իսկ նեղերապուրկ: Օ՛հ, թեկնածուները չէին պակսեր: Բայց Լուիզ կը ծաղրէր զանոնք: Այո՛, այո՛, կ'ապահովեմ ձեզ թէ կը ծաղրէր զանոնք: Ամէն պարագայի մէջ այնչափ հպարտօրէն կ'արհամարհէր որ երկրորդ կամ երրորդ տեսակցութենէն ետք կը հեռանային անոնք, առանց ո՛և է բան պահանջելու: Երբ կը յանդիմանէի զինք իր վարմունքին համար, կը պատասխանէր ինծի թէ զինքը պաշտողներուն մէջ մէկ հոգի իսկ չկար որ իր սրտին ճամբան գտած ըլլար տակաւին:

Եւ հէք Մօնկօմէրի խորին հառաջանք մը արձակեց: Յետոյ աւելցուց.

— Պիտի չուշանար գալու այն որ հաճելի պիտի Ըլլար իրեն աւա՛զ, երիցս աւա՛զ: Խնդիր է զիտնալ թէ երկինք չորոշեցի՞ն անողորմաբար պատժել զինքը իր ցոյց տօւած հպարտութեանը և ամբարտաւանութեանը համար: Ինք ալ այդպէս կը կարծէ, և այս աղէտը գոնէ աղէկ կողմ մը պիտի ունենայ, այսինքն խիստ փրկաւէտ աղջեցութիւն մը պիտի դրծէ Լուիզի նկարագրին վրայ:

Միլինատէրը, պահ մը կենալէ ետք, շարունակեց.

— Վերջապէս Եւրոպայի մէջ բնակութիւնը բաւական

սեպեցի: Քանիցս չատ փայլուն ամուսիններ ներկայացան: Բայց Լուիզ անողոք եղաւ: Ամէնքն ալ մերժեց, կամ գոնէ այնպէս ըրաւ որ իր թեկնածուները վհատեցան իր հեգնական ձեւերէն: Վերջինը Անգլիացի դուքս մըն էր: Անգլիացի դուքս մը: Մտածեցէք թէ ո՛րչափ հպարտ էր: Է՛հ ուրիշն անոր հանդէպ ալ եղաւ ինչ որ եղած էր միւսներուն համար: Այս անգամ բացարձակապէս յայտարարեցի Լուիզին թէ ա՛լ բաւական էր և թէ Ամերիկա պիտի դառնացինք: Դիտողութիւն մը չըրաւ: Մեկնիլը կամ մնալը ի՞նչ կարեւորութիւն ունէր անոր համար: Չորս օր ետքը Հուայթ-Սթարի ամէնէն մեծ շոգենաւին՝ «Քինկոթըն»ի մէջ էինք Ամերիկա ճամբորդելու համար: Ուղեւորներուն ամէնքն ալ լաւագոյն ընկերութեան կը պատկանէին: Եւ ճամբորդութեան միջոցին էր, Մր. Փինքերթըն, Լոնսոնէն հոս գալու համար պէտք եղած քանի մը օրուան միջոցին էր որ վերջապէս ներկայացաւ անիկա, զոր աղջիկս... Ուղեւորներուն ցանկին մէջ արձանագրուած էր ձօրձ Ֆիցթըն անունով և պէտք խոստովանիմ թէ առաջին տեսութեամբ լաւագոյն տպաւորութիւն մը առաջ կը բերէր: Անթերի աշխարհիկ մարդու մը երեւոյթը և ընթացքը ունէր: Իր վայելչութիւնը, իր աղնուութիւնը այնչափ բնական և այնչափ յարգի էին որ մէկը պիտի չկրնար իրմէ կասկածելու գաղափարը ունենալ: Բարձրահասակ ու նրբամարմին էր: Բարակ պեխ մը ունէր և ոսկիէ ակնոց մը կը կրէր: Վերջին նորաձեւութեան համեմատ հագուած էր անստգիւտ վայելչութեամբ: Ուստի բոլոր ճամբորդները ակնածութիւն մը ցայց կուտային անոր հանդէպ: Ամէնէն խորին տպաւորութիւնը գործեց աղջկանս վրայ: Հիմակ որ կը խորհիմ, համոզուած եմ թէ նենդամտութեան և ճարտարութեան ամէն միջոցներ իգործ դրած ըլլալու է այդ հպարտ աղջկան ուշագրութիւնը հրաւիրելու համար իր վրայ: Ճամբորդութեան առաջին օրերը սառն պաղութիւն մը ցոյց տուաւ շոգենաւին մէջ գտնուող բոլոր կիներուն հանդէպ: Վերջին ծայր քաղաքավարութեամբ կը վարուէր անոնց հետ: Աւելի բան մը չէր ըներ: Երկու կամ երեք օր ետք էր որ հետաքրքրուեցաւ Լուիզով: Երբ միւս կիները նշամարեցին նախապատութիւնը, որուն առարկայ ըլլաւ կը թուէր աղ-

Հիկս, սրտնեղութիւն մը ցոյց տուին։ Պարագան շատ յար-
մար էր համոզելու կուփը որ երիտասարդին հետապնդում-
ներուն պատասխանէ և շատ չանցած՝ անոր հրազդրին են-
թակայ եղաւ բոլորովին։ Եւ իրաւ, երբ կը խորհիմ այն
ճարտարութեան վրայ, որով գործեց անիկա, — դիւանա-
գիտութեան ճշմարիտ գլուխ գործոց մը, կ'ըսեմ ձեզի —
չեմ կրնար չըսել թէ մեղք եղաւ։ Այդ վարպետորդին
անշուշտ բացառիկ յատկութիւններ ունէր և շատ ցաւալի
է որ գեղի չարը գործածեց զանոնք։ «Քինկըսթըն»ի նիւ
եօրք հասնելին երկու օր առաջ, կուփ և ձօրձ Ֆիցթըն
ձեռք ձեռքի տալով եկան զիս գտան և յայտարարեցին ինծի
թէ որոշած էին ամուսնանալ, թէ աշխարհի մէջ ամէնէն
աւելի կը սիրէին զիրար, թէ ո՛չ մէկ զօրութիւն կարող էր
զիրենք իբարձէ բաժնել։ Մեկ խօսքով՝ ըսին բոլոր այն
սնուի խօսքերը, զորս սովորութիւն է ըսել նմանօրինակ
պարագայի մէջ։ Բնաւ տրամադիր չէի թողուլ որ աղջիկս
նետուէր այդ թեկնածուին վիզը, որովհետեւ կուփ իմ ներ-
կայացուցածներս մերժած էր և ես կ'ուզէի որ քիչ մը իրեն
պէս ընէի։ Կարգը ինծի եկած էր այդպէս ընելու։ Ուստի
իր թեկնածուն ամենախիստ հարցաքննութեան մը ենթար-
կեցի և պէտք է խոստովանիմ թէ իր պատասխանները ամէն
գոհացում տուին ինծի։ Եւ յետոյ, ճշմարտութիւնը կը
հարկադրէ զիս խոստովանիլ թէ ես ալ ուրիշներուն պէս
խաբուեցայ։ Այնչափ հանդարա երեւոյթ մը ունէր, այնչափ
իր անձին տէրն էր և հարցումներուս կը պատասխանէր
այնպիսի վստահութեամբ որ ամենափոքր կասկած մը չու-
նեցայ։ Պատմեց ինծի թէ հայրը, որ շատ հարուստ էր,
քանի մը տարի առաջ կոնտոնի մէջ մեռած էր մեծագումար
հարստութիւն մը թողլով իրեն։ Թէե վաճառականութեան
մէջ մտնելու համար հարկ եղած ուսումը առած էր, բայց
ժառանգութեան աիրանալուն պէս խորհեցաւ որ աշխատե-
լու լիսալիք ժամանակ ունէր և որոշեց նախ և առաջ աշ-
խարհը տեսնել քիչ մը։ Աւելի ետքը, երբ բաւական երկիր-
ներ այցելած ըլլար, գործարան մը պիտի հիմնէր։ Ասոնք
էին իր նախնական ծրագիրները։ Բայց հիմակ որ փեսաս
պիտի ըլլար, իրեն կը մնար գործարաններս մտնել, որոնց
պիտի ըլլար, իրեն կը մնար գործարաններս մտնել, որոնց

ամենքը կ'ըսէր ինծի շատ հանդարու և շատ ծանրաբարոյ
կերպով մը և կը խոստովանիմ թէ լաւագոյն տպաւորւ-
թիւն մը գործեց իմ վրա։ Աւելցուցէք որ կուփ խենթ
կ'ելլէր անոր վրայ։ Մէկ խօսքով, հաւանութիւնս տուի և
որոշուեցաւ որ Մը. ձօրձ Ֆիցթընի ու աղջկանս ամուս-
նութիւնը մեծ շքով կատարուէր մեր վերադարձէն քանի մը
օր ետքը։ Ֆիլատէլֆիս հասանք։ Ձօրձ քաղաքին լաւա-
գոյն պանդոկներէն մէկուն մէջ հաստատուեցաւ։ Աւելորդ
է ըսել թէ ճաշը ամէն ատեն մեր տունը կ'ընէր։ Երէկ տեղի
պիտի ունենար նշանախօսութիւնը։

Հսի թէ կուփ խենթի պէս սիրահարուած էր ձօրձի։
Իրողութիւնը սա է որ ձօրձ անոր հանդէպ շատ սիրուն և
յարգալից վարժուաք մը ցոյց կուտար։ Մէկ թերութիւն
միայն կը գտնէի անոր վրայ, այսինքն թէ առտուընէ մինչև
իրիկուն սիկառ կը ծխէր անդադար։ Երբեք անոր պէս
ծխամոլ տեսած չէի։ Արեւածագէն մինչեւ արեւամուտ,
սիկառը բերնէն չէր ձգեր, յաջորդ սիկառը վառելով նա-
խորդին մնացորդէն։ Վատահ եմ թէ օրը առ նուազն հարիւր
սիկառ կը ծխէր։

Կուփ արդէն քանիցս ըսած էր թէ նիքօթինի այս չա-
րաչար գործածումը ո՛չչափ վկաս կրնար պատճառել իր ա-
ռողջութեանը և խնդրած էր եթէ ոչ հրաժարիլ այս աղե-
տալի սովորութեանէն, զո՞նէ չափաւորել զայն։ Բացարձակա-
պէս խոստացած էր որ ամուսնանալէ ետք պիտի ջանար
սիկառի գործածութիւնը պակսեցնել։

Փինքէրթըն խիստ ուշագիր կերպով մտիկ ըրած էր Մը.
Մօնկօմէրիի պատճառութեան և երբ անկիա ծխախոսի ու
մասնաւորաբար պատրաստ սիկառի համար ձօրձ Ֆիցթընի
ճշմարտապէս արտասովոր մոլութեանը վրայ։ Խօսած էր,
շատ շահագրգուած էր, բայց բառ մը իսկ չէր ըսած։

— Ինչպէս ըսի, նշանախօսութիւնը երէկ տեղի պիտի
ունենար, Մը. Փինքէրթըն, ու ահա, պայծառ երկինքի մը
մէջտեղ շանթի հարուածի մը պէս մեր զլիսուն վրայ եկաւ
այն պէտք, զոր կը մնայ ինծի պատմել։ Կարելի չէ գա-
ղափար մը ունենալ այդպիսի կեղծաւորութեան մը, ծած-
կամտութեան այդպիսի տաղանդի մը վրայ։ Հոս պէտք է
ըսկմ ձեզի թէ աղջիկս բազմաթիւ հիանալի գոհարեղէններ

ունի, — մանեակներ, վարսակալներ, «պոօչ»ներ, մատնիներ, ապարանջաններ, գոտիներ, գլխարկի գնդասեղներ, մարգարիտներով, աղամանդներով և թանկագին, քարերով զարդարուած : Այս գոհարեղէններուն ամենամեծ մասը ժոռանգած է մօրմէն : Ես ալ բազմաթիւ գոհարեղէններ տուած եմ, քաջ գիտնալով թէ ամէնէն աւելի նախապատիւ կը համարէր այդպիսի նուէրներ : Երկու տարի առաջ իրեն համար շինել տուի պողպատէ պղտիկ դրամարկղ մը, ամէն տեսակ զարդարանքներով և դրուագումներով : Իր գոհարեղէնները պահելու յատկացուած էր իր սեննեակին պատին մէջ ամրապէս հաստատուած այս դրամարկղը : Անոր միջնորմերուն թանձրութիւնը և փականքին ամրութիւնն ու կնճռութիւնը անբանաբարելի կը դարձնէին զայն, եթէ կարելի է այսպէս ըսել : Ներսի կողմը խծկուած և կարմիր մետաքսով պատած էր : Քանի մը խորշերու բաժնուած էր և երբ բոլոր գոհարեղէնները հոն հաւաքուած ըլլային, իւրաքանչիւրը իրեն յատկացուած տեղին մէջ, կ'ապահովեմ ձեզ թէ սուսւդիւ դիւթական տեսաբան մը կը պարզուէր : Փականքին նմանը չկար աշխարհի մէջ : Մասնաւորապէս այդ դրամարկղին համար շինուած էր : Բանալու համար մէկ բանալի միայն կար, ծոյլ ոսկիէ պղտիկ բանալի մը, զօր, աւելորդ է ըսել, կուիդ միշտ իր վրայ կը պահէր : Ընդհանրապէս գոտիին մէջ հաստատուած կաշիէ խիստ պղտիկ պարկի մը մէջ կը դնէր և երկու տարիէ ի վեր որ այս արկղիկը նուիրած եմ իրեն, կընամ ըսել թէ վայրկեան մը իսկ իր գրպանէն չէ հեռացուցած այդ բանալին : Աւելորդ է ըսել թէ նշանածը անտեսակ չէր այս զանազան մանրամասնութիւններուն : Ինչո՞ւ զադոնի պահէր մարդէ մը, որուն կենակից պիտի ըլլար : Արդէն այս մասին ամէն բան յայտնած էր անոր երբ տակաւին շոգենաւին մէջ էինք :

«Ուրեմն երէկ, ինչպէս կրնաք խորհիլ, Մր. Փինքէրթըն, տունս լեցուն էր հրաւիրեալներով, որոնք վազած եկած էին իրենց մաղթանքները ներկայացնելու համար աղջըկանս և անոր խօսեցեալին : Սրաններուն մէջ ճշմարիտ թոհութոն մը կը տիրէր : Ապագայ ամուսինները ամէն կողմէ ստացած էին հիանալի նուէրներ, որոնք ցուցադրուած էին երեք մեծ սրաններու մէջ : Ամբողջ տունը զարդարել տուած էի ամենապերճ կերպով : Օ՛հ, ես . . .

Մօնկօմէրի ձեռքը տարաւ աչքերուն, որոնք յանկարծ խոնացած էին :

— Ներողամիտ եղէք այս տկարութեանս, ըսաւ ցած ձայնով, բայց եթէ գիտնայիք թէ ո՞քան կը սիրեմ աղջիկըս : Անոր անձին վրայ կը վերագանեմ գիմագիծերը սիրելի ամուսինիս, զոր կորոնցուցած եմ : Աշխարհի վրայ աղջիկս ունիմ միայն ու կեանքիս մնացեալ տարիները առանց վարանելու կուտայի զայն երջանիկ տեսնելու համար : Օ՛հ, դրամը խնդիր չէ, աղջիկս գեռ շատ զրամ ունի : Դրամը չէ որ հոգ պատճառած է ինծի : Ո՛չ, անոր համար ուզածս բարի տղայ մըն էր, զոր սիրէր և ան ալ աղջիկս սիրէր բոլոր սրուովը : Կը կարծէի թէ մօրճ Ֆիցթընը իմ փնտուած մարդս էր : Աւա՞զ, ի՞նչ յուսախարութիւն : Հասարակ արկածախընդիրի մը, խաբերայի մը, զողի մը զոհը եղայ : Ա՛հ, կ'զգամ թէ բնաւ պիտի չմիխթարուիմ :

Մօնկօմէրի, բուռն յուզումի մը հնթարկուելով, պահ մը կանդ առաւ և Փինքէրթըն անոր նայեցաւ ակներեւ համակրութիւնով մը : Արդէն կը նախատեսէր պատմութեան մնացեալ մասը : Մօնկօմէրի խօսքը շարունակել չուզելով, դպղոնի ոստիկանն էր որ հարցաքննեց զայն :

— Կարծեմ թէ, ըսաւ, յիշեալ մօրճ Ֆիցթըն կ'ուզէր Օր. Լուիզի հետ ամուսնանակ աւելի անոր գոհարեղէնները իւրացնել, այնպէս չէ :

Մօնկօմէրի տեղէն ցատկեց, որպէս թէ յանկարծ սթափած ըլլար վշտալի երազէ մը, որուն մէջ խօրասուզուած էր :

— Ճիշդ է, Մր. Փինքէրթըն, ըսաւ : Գուշակեցիք : Թոյլ տուէք որ հիմա պատմեմ թէ ի՞նչպէս եղաւ ատիկա : Երէկ, ձօրճ Ֆիցթըն, առառուն կանուի մեկնելով իր բնակած օթէլէն, մեր տունը եկաւ : Լուիզը ողջունեց սովորականէն աւելի սիրալիր կիրպով : Լուիզը տեսնելը հաճոյք կը պատճառէր, այնքան կը ճառագայթէր ուրախութենէն : Երիցս օրհնեալ օրը չէր, ուր նշանածը իր մատը պիտի անցընէր այն ոսկիէ պղտիկ օզակը, որ այսուհետեւ ամէն ժամ, ամէն վայրկեան պիտի յիշեցնէր իրեն թէ կեանքի մէջ առանձին չէր այլ եւս :

«Երիցեալ աղջիկը : Երջանկութիւնը նկարուած էր

գէմքին վրայ: Ահ, երբ թեւերը վիզո նետեց ամէն առառան պէս ողջագուրելու համար զիս, սովորականէն աւելի գորովանքով, անշուշտ չէր սպասեր սոսկալի հարուածին, որ պիտի իջնէր իր գլխուն: Քիչ մը ետքը նշանածը եկաւ և բերած մատանիները ցոյց տուաւ անոր: Շատ պարզ և սակայն խիստ ճաշակաւոր էին: Անոնցմէ մէկը իմ առջեւս հանդիսաւոր կերպով անցուց կուիդի մատը: Աղջիկս խանդաղապանքով կը ժպտէր անոր: Ճօրծ թեւերուն մէջ սեղմեց զայն ու համբոյր մը դրաւ ճակտին վրայ, —վա՛տը, թշուառակա՞նը:

Մօնկօմէրի բոլոր մարմնովը կը դողար:

— Անգամ մըն ալ կ'ըսեմ, Մր. Փինքէրթըն, երբ կը յիշեմ այս ամէնը, երբ կը խորհիմ թէ ո՛րչափ կոյր եղայ, երբ ինքնիրենս կ'ըսեմ թէ թիարանի արժանի այս աւազակը աչքիս առջեւ գիրկը առաւ իմ խեղճ անմեղ աղջիկս և սիրոյ կատակերգութիւնը խաղաց մեղի, մինչ խելքը միտքը տուած էր մեղ կողոպաելու, ինձի կուգայ որ պիտի խենթենամ:

«Ահ, չարագո՛րծը: Եթէ ձեռքս անցնի, պիտի խեղդեմ դինքը:

Ծերունին պարտաւորուեցաւ կանդ առնել, վասն զի անարդ դաւաճանութիւնը յիշելով այնչափ բարկացած էր որ ձայնը մարեցաւ: Վերջապէս հանդարտութիւնը գտաւ և շարունակեց:

— Ներեցէք որ յուզուեցաւ այսպէս: Դառնամ պատմութեանս. — Ճօրծ Ֆիցթըն նշանածներուն ամէնէն դորովալիցը, ամէնէն խանդակաթը, ամէնէն սիրահոգը ցոյց տուաւ ինքինք: Պէտք է որ կատակերգակի արտասովոր տաղանդ մը ունեցած ըլլայ որ կրցաւ այդքան անթերի ճարտարութեամբ խաղալ իր գերը: Ամէն ոք խաբուեցաւ, ինչպէս աղջիկս ու ես: Առտուն, երբ հանդէսին վերջին մանրամասնութիւններովը կ'զբաղէի, հրաւիրեալներուն զալին առաջ, Ճօրծ Ֆիցթըն, աղջկանս հետ առանձին մնաւով, խօսակցութիւնը վարպետութեամբ բերաւ պողպատէ արկղիկին վրայ, ուր կը պահէր կուիդի իր գոհարեղէնները, և փափաք յայտնեց դիտել այդ հրաշալիքը, կուիդ, որ կասկած չունէր, այդ հաճոյքը անոր պատճառելու մէջ անսպա-

տեհութիւն մը չտեսաւ: Ուստի նշանածը տարաւ իր ներքնասենեակը, անոր աչքին առջեւ բացաւ արկղիկը և անոր պարունակած գոհարեղէններուն վրայ հիացուց ձօրծը: Անիկա բնականաբար դիտած էր որ աղջիկս գոտիին մէջ դըրած կաշիէ պղտիկ պարկէ մը կը հանէր բանալին: Հետեւաբար գիտէր հիմա թէ ո՛ւր կը գտնուէր այդ հոչակաւոր բանալին:

«Զերմագին խօսքերով յայտնեց իր սքանչացումը և ըստ կուիզին թէ արդէն կ'ուրախանար մտածելով որ անիկա բոլոր այդ հիանալի գոհարեղէնները պիտի գործածէր երբ զինքը թեւը առնելով տանէր այն հանդէսներուն, ուր անշուշտ պիտի հրաւիրուէին:

«Առւիզ մասնակցեցաւ անոր ուրախութեան: Տակաւին բանէ մը չէր կասկածեր:

«Կէս օրին միջոցները, առաջին հրաւիրեալները եկան: Այդ վայրկեանէն սկսեալ, անընդհատ ժամանեցին հրաւիրեալները և իրիկուան կողմ բոլոր կոչնականները ամբողջացած ըլլալով, սեղան նստան ճաշի համար:

«Կանաչ տունկերու պատուարի մը ետեւ ծածկուած նուագախումբ մը իր լաւագոյն եղանակները կը նուագէր: Երգեր ալ ըսուեցան: Ուրախութիւնը, զուարթութիւնը ընդհանուր էին, ինչպէս սովորութիւն է նմանօրինակ պարագաներու մէջ:

«Ամէն բան կարգին էր ուրեմն: Էնթրիքը վերջանալով ամէն ոք սեղանէն ելաւ ու իր շնորհաւորութիւնները ներկայացուց երիտասարդ ամոլին: Ֆիցթըն չէր գիտէր թէ որո՛ւ պատասխանէ, որո՛ւ շնորհակալութիւն յայտնէ: Իրեն հանդէպ ցոյց արուած փութկոտութիւնը միայն տեսնելով կը հասկցուէր թէ բոլոր հրաւիրեալներն ալ խիստ համակիր էին անոր:

«Ժամերը անցան այսպէս: Երեկոյթը վերջացնելու համար պղտիկ «Աօթըռի» մը կազմակերպած էին: Զպարողները նստած էին մեծ սրահին յարակից սենեակներուն մէջ:

«Ժամը իրիկուան Ալը ըլլալու էր: Ճօրծ արդէն քանից պարի հրաւիրած էր կուիդը և անթերի պարող մը ըլլալը հաստատած էր:

«Յանկարծ կուիդ նշանածը որ նշանածը անհետացած

էր: Արմաւենիներու փունջի մը ետեւ, պատուհանի մը մօտ նստած էր, լաւագոյն բարեկամներու շրջանակի մը մէջտեղու վայրկեան մը անոնց հետ խօսելու դրազած էր: Յանկարծ յիշեց որ ծօրճը չտեսնելը կէս ժամ եղած էր արդէն ու սկսաւ աշխովը փնտուել զայն: Բայց ո՛չ մէկ տեղ չնշմարեց: Իր բարեկամներէն բաժնուելով ելաւ և բոլոր սենեակները պոտեցաւ, յուսալսվ թէ պիտի գտնէր զայն: Բայց ի զուր: Այն ատեն ենթադրեց որ քանի մը վայրկեանի համար դուրս ելած էր և մինչեւ կէս գիշեր սպասեց բաւական հանդարտութեամբ: Բայց կէս գիշերին միցթըն մէջտեղ ելած չէր: Ես ալ վերջապէս դիտեցի անոր բացակայութիւնը և իր մասին տեղեկութիւն կ'ուզէի երբ Լուիդ վազելով վիզո նետուեցաւ ու հեծկլտաց:

«Այլ ևս կարելի չէր տարակուսիլ: ծօրճ միցթըն անհետացած էր: Ի՞նչ կը նշանակէր ասիկա: Տունին ամէն կողմէ աչքէ անցուցին, առանց երիտասարդին հետքը գըտնելու: Ի վերջոյ ծառայ մը եկաւ յայտարարեց վարանումով թէ ժամը 11 էն քիչ մը ետքը, տեսած էր որ բարձրահառակ և նրամարմին մէկը աճապարանքով ելած էր առաջին յարկի սանդուղին: Թերեւս միցթընն էր, կ'ըսէր, բայց վստահ չէր ու չէր կրնար հաստատել:

«Սուաջին յարկը: Աղջկանս ներքնասենեակը հո՞ն կը գըտնուէր: Ծառային բացատրութիւնները լսելուն պէս, սոսնկալի նախղղացում մը ունեցաւ: Զեռքը տարաւ գօտիին մէջ հաստատուած կաշիէ պղտիկ պարկին, որ գոհարեղէնն ներու արկղիկին բանալին կը պարունակէր: Այդ բանալին հոն չէ՞ր այլ ևս: Տկար աղաղակ մը առձակեց և մեռելի պէս տժգունեցաւ: Ճիշդ այդ պահուն երեսը կը նայէի: Զեռքին շարժումը տեսայ, սարսափի աղաղակը լսեցի և անմիջապէս հասկցայ թէ ինչ պատահած էր:

«Մշուշ մը անցաւ աչքերուս առջեւէն: Ստուգիւ անխիղ խաբերայի մը զո՞հը եղած էի: Ո՛չ, տակաւին չէի ուզեր հաւատալ:

«— Եկէք, պոռացի աղջկանս:

«Եւ դէպի սանդուղը վազելով, իսկոյն առաջին յարկը ելայ: Լուիդի ներքնասենեակը մտանք. հոն ամէն բան ոռվորական վիճակին մէջ կը զանուէր: Բանի մը ձեռք դպցուած չէր: Արկղիկը իր տեղն էր, խնամքով գոցուած:

«Բայց ասիկա իրականին մէջ բան մը չէր ապացուցաներ: Եթէ միցթըն բանալին ձեռք անցուցած էր, իրեն համար շատ դիւրին էր բանալ արկղիկը, յետոյ գոցել, բանալին վրայէն առնել և առնիլ: Ստուգելու համար անմիջապէս դարրին մը բերել տուի այն գործարանէն, ուր շինուած էր արկղիկը: Այդ մարդը արկղիկին գուռը բանալու համար շատ նեղութիւն կրեց և շատ ժամանակ վատնեց, առանց հաշուելու խարտոցին և թթուաջրածնային փչակին օժանդակութիւնը:

«Լուիդ անոր մօտը կեցած էր համակ դողդոջուն: Ես ալ վերջապէս դիտեցի անոր բացակայութիւնը և իր մասին տեղեկութիւն կ'ուզէի երբ Լուիդ վազելով վիզո նետուեցաւ ու հեծկլտաց:

«Թերթ մը թուղթ և ամէնքը այսչափ: Ահաւասիկ:

Այս խօսքերը ըսելով, Մօնկօմէրի գաղտնի ոստիկանին երկնցուց թուղթ մը, որուն վրայ անիկա կրցաւ կարդաւ սա բառերը.

«Գեղեցիկ երա՞զ մըն էր: Ասուսւած չուզեց: Մնաք բարով:

Չեր նախորդ նշանածը

ՃՕԲՃՓ.

Գիրը յայտնի կերպով կեղծուած էր: Փինքէրթըն ամենախորին ուշադրութեամբ քննեց զայն: Յետոյ թուղթը գրպանը գրաւ:

— Աղէ՞կ, ըստու, ստուգիւ լաւ ծրագրուած և խիստ ճարտարօրէն գործադրուած ձեռնարկ մըն է: Մեր մարդը, ո՛րքան ալ ճարտար ըլլայ, երկու սիալ գործած է, որոնք անշուշտ գէշ խաղ մը պիտի խաղան իրեն:

Մօնկօմէրի աշքերը վեր առաւ:

— Երկու սխա՞լ, պոռաց: Ի՞նչ ըսել կ'ուզէք, Մը Փինքէրթըն:

— Շատ պարզ է: Նախ փոխանակ ոսկիէ պղտիկ բանալին վականքին վրայ ձգելու, մէկտեղ տարեր է: Պատճառը անշուշտ սա է որ այդ բանալին ձոյլ ոսկի է և անպիտանը ըստ է ինքնիրեն թէ արհամարհելիք բան մը չէ ան: Է՛ ուրեմն, ճախաւերութիւն մըն է ատիկա, որ կըր չայ ամենասոսկալի հետեւանքներ ունենալ իրեն համար:

Երկրորդ յիմարութիւնը եղած է գրել այս տոմսակը, որ հաւանաբար պիտի օգնէ մեզ զինքը ձեռք անցընելու համար: Դիտեցէք որ բացարձակապէս ո՛չ մէկ բան կը հարկադրէր զինք գրաւոր բան մը ձգելու: Հակառակը հարիւր անդամ աւելի իմաստուն գործ մը եղած պիտի ըլլար իր կողմէ: Բայց իր յաղթանակին ուրախութեանը մէջ չէ կը ցած դիմադրել ճարտարօրէն խաբած զոհերը ծաղրելու փորձութեան: Չէ յիշեր այն առածը, որ կ'ըսէ թէ կարելի է մարդ մը կախել տալ իր երկտող գիրովէ: Իրեն համար աւելի գէշ:

— Ճիշտը ըսելով, իրաւունք ունիք, Մր. Փինքէրթըն, ըսաւ Մօնկօմէրի: Կը չնորհաւորեմ ինքզինքս որ եկայ գտայ ձեզ և շատ ուրախ պիտի ըլլամ եթէ յաջողիք այդ սրբիան ձեռք անցընել: Խեղճ աղջիկս անմիտթար է: Իր սենեակը փակուած է և շարունակ կուլայ: Օ՛հ, զիտեմ թէ ծօրծ Ֆիցթընի համար չէ որ կուլայ: Բաւական ուշիմ է հասկնալու համար թէ այդպիսի չարագործ մը արցունք մը չարժեր: Եթէ այս դժբախտ գէտքէն առաջ սիրած է զայն, — և համոզուած եմ թէ ոտուզիւ կը սիրէր —, ճիշդ է թէ չիմակ որ իր նախորդ նշանածը հաստատած է հասարակ խաբերայ մը ըլլալը, սիրոյ ամէն հետք անհետացած է սիրուտէն: Այդ կողմէն շատ հանդիսա եմ: Լուիզ այս պահուս իր գոհարեգէններուն վրայ կուլայ: Եւ լալիք ալ բան է: Երեւակայնցէք որ անոնք ծշմարիտ հարստութիւն մը կը ներկայացնէին: Լուիզ այս կորուստին վրայ յուսահատած է մանաւանդ անոր համար որ գոհարեղէններէն մէկ քանին ժառանգած էր մօրմէն, զոր միշտ սիրած է զորովանքով: Աւստի թախանձագին կը խնդրեմ ձեզմէ, Մր. Փինքէրթըն, որ հաճիք զբաղիլ այս գործով: Մարդկօրէն ի՛նչ որ կարելի է ըրէք, գտնելու համար այն թշուառականը, որուն զահերը եղանք աղջիկս ու ես: Հարկ եղած միջոցները ձեռք առի, որպէս զի լրադիրները չհարապարակեն գործը: Եթէ բոլոր մանրամասնութիւնները հազորդէին, կը հասկնաք թէ ի՛նչ յուզում պիտի տիրէր քաղաքին մէջ: Ամենեւին չեմ փափաքիր որ ուրիշները տեղեկանան մեր դժբախտութեան, մանաւանդ որ Լուիզ ու ես այս բոլոր պատմութեան մէջ ծաղրելի դեր մը կը կատարենք աստիճան մը:

— Աղէկ, ըսաւ վարպետը: Որոշուած է: Պիտի զբաղիմ այս խնդրով: Արդէն պատճառներ ունիմ կասկածելու թէ ձեր ինքնակոչ ծօրծ Ֆիցթընը միջազգային գող մը եւ խարեբայ մըն է, զոր կը ճանչնամ և որ արդէն բաւական շահատակութիւններ գործած է աշխարհի հինդ մասերուն մէջ և ամէն ջանքերու հակառակ մինչեւ հիմա յաջողած է բոլոր երկիրներու արդարութեան ձեռքէն նողոպրիլ:

Էտուըրտ Մօնկօմէրի բնականաբար շատ ուրախացաւ այս խոստումին վրայ: Սիրալիր կերպով սեղմեց գաղտնի ոստիկանին ձեռքը և հարցուց անոր թէ անմիջապէս իրեն հետ Ֆիլատէլֆիա պիտի գա՞ր:

— Ո՛չ անմիջապէս, պատասխանեց վարպետը: Իմ կարծիքս սա է որ ձեր գողը այս միջոցին նիւ եօրք կը գտնուի աւելի քան թէ Ֆիլատէլֆիա: Իր գործը անգամ մը գլուխ հանելէ ետքը, ինքնիրեն ըսած ըլլալու է թէ այդ երկրին օդը իր առողջութեանը չէր գար և հաւանական է որ փութացած է փախուստ տալ: Եթէ Ֆիլատէլֆիա գամ կամ եթէ մինչեւ այն ատեն բան մը իմանամ, կ'իմացնեմ ձեզի:

Մօնկօմէրի հրաժեշտ առաւ վարպետէն և մեկնեցաւ եկած ատենէն քիչ մը աւելի հանդարտ վիճակի մէջ: Քիչ մը յոյս առած էր յորմէնետէ զիտէր թէ իր շահերուն պաշտպանութիւնը յանձնած էր անուանի ոստիկանին:

ՀԵՏ ՄԸ

Էտուըրտ Մօնկօմէրիի մեկնելուն վրայ ժամու մը չափանցած էր: Նախ Փինքէրթըն այդ ժամանակը նուիրած էր քանի մը կարեւոր նամակներ գրելու և իր մարդոցը հրահանգներ տալու ընթացիկ գործերու մասին, զորս ստիպուած էր անոնց յանձնելու, որպէս զի կարենար մասնաւոր կերպով վնասելու Օր. Մօնկօմէրիէն գոզցուած գոհարեղէնները:

Միջոց մը գուռը զարնուեցաւ: Պաշտօնեաներէն մէկը ներս մտաւ և վարպետին յանձնեց կնքեալ նամակ մը, որուն պահարանին վրայ Փինքէնթընի հասցէն գրուած էր ստորագծուած «անձնական» բառով:

— Մէկը բերաւ յանձնեց ասիկա, ըսաւ պաշտօնեան:

— Պատասխան պիտի տրուի՞:

— «Ո՛չ» ըստ, բայց, Մր. Փինքէրթըն, նմանօրինակ պարագաներու մէջ ձեր տուած հրամաններուն համեմատ, խնդրեցի իրմէ որ քիչ մը սպասէ:

— Եւս: Պիտի իմացնեմ իրեն եթէ կրնայ մեկնիլ:

Պաշտօնեան դուրս ելաւ:

Փինքէրթըն հասցէն քննեց: Իրեն անանկ կուզար թէ այդ գիրը տեղ մը տեսած էր արդէն:

Յանկարծ գրապանէն հանեց Մօնկօմէրիի իրեն յանձնած տոմսակը, ճիշդ այն, զոր, ինչպէս կը յիշուի, ծօրծ ֆիցթըն ձգած էր Օր. Լուիզի արկդիկին մէջ, անոր պարունակած բոլոր գոհարեղէնները անհետացնելէ ետք:

Երկու գիրերը բաղդատեց և հեգնական ժպիտ մը երեսաւ շրթներուն վրայ,

— Կը կասկածէի, ըստ: Այս երկու նամակները զրոյ անձը միեւնոյնն է: Եւ յետոյ պէտք է խոստովանիմ թէ Ֆրէտ շատ նեղութիւն չէ կրեր կեղծելու համար իր գիրը այն տոմսակին մէջ, զոր հրաժեշտի տեղ ձգած էր Ֆիլատէլ, ֆիայի իր նախորդ նշանածին: Ապահովապէս մեր մարդը խենթութիւն խենթութեան վրայ կը գործէ: Ահա թէ ի՞նչ հետեւանք կ'ունենայ շատ ինքնավոտահ ըլլալը: Որովհետեւ տարիներով կրցաւ խիստ ճարտարօրէն անհետեւանք ձգել բոլոր հետազոտութիւնները, որոնց առարկայ էր, այժմ համոզուած է թէ աշխարհի մէջ չկայ յայտնի կամ գաղտնի ոստիկան մը, որ կարող ըլլայ զինքը ձեռք անցընել: Յաջողութիւնը գլխին զարկած և գինովցուցած է զինք: Ահա ասիկա պիտի կորսնցնէ զինքը: Շատ կը սիսալիմ եթէ Օր. Մօնկօմէրի գրէթէ իր բոլոր գոհարեղէնները չվերտանայ:

Փինքէրթըն զդուշութեամբ բացու պահարանը: Յայտնի էր թէ նամակը աճապարանքով գրուած էր: Ահա թէ ի՞նչ կը պարունակէր.

«Անման Փինքէրթընի, անցեալ, ներկայ և ապադայ լրտեսներուն թագաւորին, բոլոր չարագործներու սարսափին.

«Անուանի՛ ոստիկան, քանի մը վայրկեան առաջ ընդունեցիք այցելութիւնը Ֆիլատէլֆիացի Մր. Էտուլը Մօնկօմէրիի, որ յարմար դատած է զալ և ձեզ դանել, պատմելու համար ստուգիւ խիստ ճարտար խաղ մը, զոր

ուշիմ և աչալուրջ մարդ մը խաղաց իրեն, ինչպէս նաև իր աղջկան: Ողջամիտ մարդիկ խնդալէ զատ ուրիշ բան պիտի չընեն, վասն զի խաղը, — առանց համեստութեան կ'ըսեմ, որովհետեւ հեղինակը ես եմ —, իսկապէս լաւ յղացուած և ա'լ աւելի լաւ գործադրուած էր: Բուն բառը ըսենք, հանձարեղ զործ մըն էր: Ա'չ ոք միաքէն պիտի անցընէ կարեկցիլ Մօնկօմէրիի: Անիկա շատ հարուստ է և այս պղտիկ կորուսաը չաղղեր անոր: Թող ուրիշ գոհարեղէններ գնէ իր աղջկան համար: Կ'եւեւի թէ այս շատ պարզ գաղափարը միաքը եկած չէ, քանի որ ձեզի կը գիրմէ որ զիս հետապնդէք: Դիտեմ թէ փառասէր էք և անմիջապէս ընդունած ըլլալու էք ձեզի յանձնած պաշտօնը:

«Ե՛ ուրեմն, Մր. Փինքէրթըն, զգուշացէ՛ք: Զեղի համար կ'ըսեն թէ բովանդակ Ամերիկայի ամէնէն նշանաւոր և ամէնէն ճարտար գաղտնի ոստիկանն էք: Կարելի է: Բայց ինծի հետ չափուելու մարդ չէք: Վերջին տարիներս Եւրոպայի առաջին ոստիկանները փորձեցին այս պղտիկ խաղը և ամենքն ալ ամօթահար մնացին: Դուք ալ անոնցմէ աւելի յաջողութիւն պիտի չունենաք, առաջուընէ կ'ըսեմ ձեզի և ձեր իսկ շահուն համար աղէկ կ'ընէք եթէ այս զործէն ետ կենաք: Հաւատացէք ինծի, լաւ խորհուրդ մըն է որ կուտամ ձեզի: Տակաւին ընաւ արիւն թափած չեմ և խորապէս պիտի ցաւէի եթէ ինքզինքս անպատճն հետապնդումներէ ազատելու համար ստիպուէի այս ծալրայեղութիւնը գործելու: Բայց աղէկ համոզուեցէք թէ ի հարկին վայրկեան մը իսկ պիտի չվարանիմ: Այն օրը, ուր նշմարեմ թէ կընաք վտանգաւոր ըլլալ իմ ապահովութեանս համար, այն օրը մեռած մարդ մըն էք: Վատահ եղէք ասոր:

«Երբ առիթ ունենաք Օր. Լուիզ Մօնկօմէրին տեսնելու, մի՛ մոռնաք իմ կողմէս ողջունելու զինքը: Էսէք իրեն թէ շատ հաճելի էր ինծի և թէ ստուգիւ ծշմարիտ քմայք մը ունեցայ իրեն համար: Խորապէս երախտապարտ եմ ինծի ցայց տուած գորովին և այն քանի մը համբոյըններուն համար, զորս հաճեցաւ տալ ինծի մեր նշանախոսութեան միջոցին: Իրաւ որ հետը պիտի ամուսնայի թերեւս եթէ չվախնայի թէ օրին մէկը անցեալիս պիտի տեղեկանար: Կընաք հիմակուընէ տեսնել այն ծիծաղելի դէմքը, զոր այն

ատեն պիտի ունենայի կնոջո առջեւ։ Ամէն խորհրդածութիւն ընելով, յարմար նկատեցի ուրեմն թէ աւելի աղէկ էր ամուրի մնալ և գոհացայ Օր. Մօնկօմէրիի աղամանդները տանելով, ի յիշատակ իրեն։

«Կը յուսամ թէ նկատի պիտի առնէք ձեզի ըրած ազդարարութիւնս։ Գիտցէք որ ձեր գէմքը, ձեր քալուածքը, ձեր շարժուձեւերը կատարելապէս ծանօթ են ինծի։ Պարապ տեղը պիտի ծպտուիք փորձելու համար գտնել իմ հետքս։ Ես սուր աչքեր ունիմ և միշտ ու ամէն տեղ պիտի ճանչնամ ձեզ։»

«Ուրեմն մնաք բարով։ Բարի յաջողութիւն ձեր ապագայ ձեռնարկներուն մէջ։ Բայց վերջին անգամ մըն ալ կ'ըսեմ, իմ վրաս յարձակելէ ետ կեցէք եթէ չք ուզեր տեսնել կանխահաս կերպով ընդմիջուիլը ձեր ասպարէզին, ինչ որ ստուգիւ մեղք պիտի ըլլար։

Զերդ անձնուէր
ՃՈՐՃ ՖԻՑԹԸՆ

Փինքէրթըն այս պոռոտախօսութիւնները կարդալով, զկրցաւ զսպեւ։

—Հոչակաւո՞ր բան է ասիկա։ ըստ ինքնիրեն։ Այս սրիկան խելքէն պակսութիւն ունենալու է։ Տեսակ մը մեծամոլութիւն է ասիկա։

Զանգակը զարկաւ, իր հաւատարիմ օդնականը՝ Բօլ թէորէն կանչելու համար։ Գործը մանրամանօրէն պատմեց անոր։ Բօլ ամենախորին ուշադրութեամբ մտիկ ըրաւ և ճօրճ Ֆիցթըն անունով ստորագրուած նամակը կարդալէ ետք ինք ալ քահ քահ իսնդաց։

— Արդէն համոզուած եմ թէ, ըստ Փինքէրթըն, այս ինքնակոչ ճօրճ Ֆիցթընը սիկառ ծխող Ֆրէտ անունով ծանօթ խաբերան է։ Այս սրիկան կանոնաւորապէս կողուպուաներ ըրած է հին աշխարհին զանազան մայրաքաղաքներուն մէջ։ Մէկ տեղէն միւսը կ'երթոյ ճշմարտապէս նշանակելի արագութիւնով մը և դիւրութիւնով մը։ Երբ այսօր գողութիւն մը կ'ընէ կոնտոնի մէջ, կարելի է վստահ ըլլաւ թէ 5—6 օր ետքը պիտի երեխ եւրոպայի միւս ծայրը, Հոռոմի կամ Բեղրապուրի մէջ։ Հին աշխարհին մէջ բաւական գործ տեսած ըլլալով, որոշեց իր շահատակութիւններուն թատրը տեղափոխել մեր երկիրը։ Եւ արդէն համոզուած էր թէ վա-

յուր պատճառ մը չունի։ Ինքզինքը անձեռնմխելի կը նկտէր։ Գալով իր մականունին, անիկա տրուած է իրեն նշանաւոր ծխամոլ մը ըլլալուն համար։ Ասիկա իրեն համար երկրորդ ընութիւն մը եղած է ու այլ ևս չի կրնար այդ սովորութենէն հրաժարիլ, թէև այդ մոլութիւնը քանիցս քիչ մը նացած էր որ աղետալի ըլլար իրեն։

«Այն նամակներուն մէջ, զորս ուզզած է իր ճարտարութիւնը ի գործ դրած երկիրներու Սպահովութեան պետքուն, — վասնզի աղարդիւն արշաւանքներէ ետք կը գրէր ոստիկանութեան, իր հեղնական ցաւակցութիւնը յայտնելով։ Խիստ անկեղծօրէն կը խոստովանէր թէ իր կողմէ խոշոր թերութիւն մըն էր որ այսպէս ինքզինքը կը զոհէր այդ կիրքին եւ կ'ունենար որոշիչ նշան մը, որ ամէն վայրեկան ձերբակալումի վահնգին կ'ենթարկէր ինքզինքը։ Բայց, կ'ըսէր, այս կիրքը իր կամքէն աւելի զօրաւոր էր և ստիկանութեան աղետոր աչքերուն համար չէր որ կամուզին պիտի զրկուէր կեանքին մէջ ունեցած իր ամենամեծ համոյքէն։»

«Կարդացած եմ այն ծանօթութիւնները, զորս եւրոպական մեծ թերթերը հրատարակած են անոր մասին։ Ընդօրինակած եմ անոր դիմագծութիւնը ու այս կերպով է որ անոր անձին նկատմամբ տեղեկութիւններ առած եմ ըստ բաւականի։

«Երբ Մօնկօմէրի խօսեցաւ ինծի այդ Ֆիցթընին և սիկառ ծխելու անոր մոլութեանը վրայ, ուշադրութիւնս լարեցի և անմիջապէս Ֆրէտը միտքս ինկաւ։ Համոզուած եմ թէ գողութիւնը ընողը ան է։»

«Ուստի զործի սկսինք։ Պետք է ձերբակալել զայն անյապաղ։»

Գաղտնի ոստիկանը դարձեալ զանգակը զարկաւ և հրաժան ըրաւ ներս մտցնել նամակը բերողը, որ տակաւին կը սպասէր նախասնեակին մէջ։ Բարի մարդ մըն էր, որուն պարկեշտ գէմքը անմիջապէս վստահութիւն կը ներշնչէր։ Տարիներէ ի վեր հապտատուած էր փողոցին անկիւնը և շատ աղէկ կը ճանչնար անոււանի ոստիկանը։ Փինքէրթըն ալ երկար ատենէ ի վեր կը ճանչնար այդ մարդուկը, զոր քանիցս գործածելու առիթ ունեցած էր և գիտէր արդէն թէ անիկա նամակը զրկողին հետ համախոն եղած չէր կրնար ըլլաւ։

Նամակաբերը յարգանքով խոնարհեցաւ, յետոյ սպասեց։ Նոյն ինքն մեծանուն ոստիկանին կողմէ հարցաքննուելուն համար խիստ հալարու երեւոյթ մը ունէր։

— Այս նամակը ո՞վ տուաւ ձեզի, հարցուց Փինքէրթըն,

— Բարձրահասակ և վայելուչ պարոն մը, ածիլուած դէմքով և ուկի ակնոցով։ Երկար սեւ վերարկու մը հագած և բարձր գլխարկ մը դրած էր։ Ոտքը անցուցած էր փայլուն կօշիկներ, մետաքսէ ժապաւէններով։

— Էա՛ւ։ Ո՞ւր տուաւ ձեզ։

— Արդ փողոցին և Յրդ ծառուղիին անկիւնը։

— Ի՞նչ ըստ։

— Իստ թէ այդ նամակը գրասենեակ տանիմ և անմիջապէս մեկնիմ առանց պատասխանի սպասելու։

— Ի՞նչ վճարեց ձեզի։

— Չորս տոլար։

— Եր հեռանալէն ետքը անիկա հոն մնա՞ց։

— Ո՛չ, ոկտաւ կամաց կամաց ելլել Յրդ ծառուղիէն։

— Այդ մարդը ձեր ուշադրութիւնը գրաւող մասնաւոր քան մը չունէ՞ր։

— Ո՛չ։ Երբ պահարանին վրայ ակնարկ մը ձգեցի և ձեր հասցէն կարդացի, Մր. Փինքէրթըն, աւելի մօտէն դիտեցի այս յանձնարարութիւնը ինծի բնող-մարդը։ Այդ պահուն սա տպաւորութիւնը ունեցայ թէ մէկն էր այն տնզործ մարդիկներէն, որոնք օրն ի բուն պարապ կը պտտին։

— Կը ծխէ՞ր։

— Այո՛, պատրաստ սիկառ կը ծխէր։ Նամակը ինծի յանձնած վայրկետնին, արծաթեայ տուփէ մը կը հանէր նոր սիկառ մը և կը վասեր նախորդէն, որ տակաւին մարած էր և զոր յետոյ գետին նետեց։

Նաթ Փինքէրթըն արագ ակնարկ մը ձգեց իր օգնականին վրայ։

— Բոլ, սա պատրաստ սիկառը, ըստ։

Բոլ հասկցաւ և գլուխը ծռեց։ Վարպետը շարունակեց։

— Տակաւին ճշդիւ կը յիշէ՞ք թէ այդ անծանօթը ո՛ւր կը գտնուէր, Երբ սիկառին մնացորդը նետեց։

— Օ՛հ, եթէ ետ երթամ, վստահ եմ որ անմիջապէս պիտի գտնեմ տեղը։

+ Կեցցե՞ս։ Այս պարոնին նետ պիտի երթաք Արդ փողոցին և Զրդ ծառուղիին անկիւնը և պիտի ջանաք գտնել սիկառի մնացորդը, զոր նամակը ձեզի յանձնող անձը նետեց։ Միայն ջանացէք գաղտնապահ ըլլալ։ Զեր պաշտօնակիցներուն նետ մի՛ շատախոսէք և անոնց մի՛ պատմէք թէ իմ տունէս կը գառնաք։ Երբ խօսելու վայրկեանը գայ, պիտի իմացնեմ ձեզի։ Անկէ ետքը կրնաք պատմել որո՞ւ որ ուղէք, հոգս չէ։

Վաղեմի յանձնակատարը երդում ըրաւ որ գերեզմանի մը պէս համր պիտի ըլլար։ Կատարելապէս գիտէր թէ յաձախ ամենաբացարձակ գաղտնիքը անհրաժեշտ պայման էր ձեռնարկի մը յաջողութեան և ապահովապէս ինք չէր որ Մր. Փինքէրթընը պիտի նեղէր և այս պահուս անոր պատրաստած զործին յաջողութիւնը պիտի արգիլէր։ Պիտի գիտնար լեզուն բռնել և ձուկ մը իրմէ աւելի շատախոս պիտի ըլլար։

Այս յայտարարութիւնները կ'ընէր այնպիսի կորովի ու երբեմն այնպիսի ծիծաղաշարժ մնկատակով մը որ Փինքէրթըն և Բոլ չկրցան իրենց խնդուքը բռնել։

Յետոյ յանձնակատարը մեկնեցաւ Բոլի նետ և երկուքն ալ գարձան Արդ փողոցին և Յրդ ծառուղիին անկիւնը։ Արդէն շատ մօտ էր։

Քառորդ ժամ ետքը, Բոլ Բէսիէ դարձեալ վարպետին զրասենեալու կը զտնուէր։ Մետաքսեայ թուղթի մը մէջ ինսամքով պահուած կը բերէր սիկառի մնացորդ մը, զոր Փինքէրթըն անմիջապէս քննեց ամենամեծ ուշադրութեամբ։

Ծխախոտը արեւելեան էր։ Սիկառին ծայրը ոսկեզօծ էր և տակը կը կարդացուէր «Սփինքս» բառը, որ զործարանին վաճառանիշն էր։

Բոլոր մոլի ծխողներուն պէս, Ֆրէտ ալ, եթէ ան էր, ունենալու էր իր նախասիրած տեսակը և անկէ զուրկ չմնալու համար առաջուընէ բաւական քանակութեամբ ծախու առած ըլլալու էր։ Ուրեմն առժամապէս հաստատուած էր թէ Ֆրէտ «Սփինքս» վաճառանիշը կ'ող սիկառները միայն կը զործածէր։

— Աղէ՛կ, ըստ ինքնիրեն Փինքէրթըն ժամելով, առաջին անգամ ըլլալով ահա սիինքս մը, որ պիտի օգնէ մեղ հանելուկը լուծելու։

Եւ նոր հրահանգներ տուաւ Բօլի, որ իսկոյն անհետացաւ զանոնք գործադրելու համար:

Երկու ժամ ետքը բազմաթիւ գաղտնի ոստիկաններ գործի սկսած էին Նիւ Եօրքի և Պրուֆլինի մէջ:

Արդարեւ Նաթ Փինքէրթըն համողուած էր թէ ձօրձ Ֆիցթըն, կամ աւելի ճիշդ, Ֆրէտ կեղծ անունով մը իջևանած էր Ընդարձակ քաղաքին առաջնակարգ պանդոկներէն մէկը, ուր ինքզինքը ազնուական ծախելով կը զրօննէր: Սիկասի մասին իր ճաշակը թոյլ պիտի տար զինքը գտնելու: Այս պաշտօնը տուած էր Փինքէրթըն իր մարդոցը: Վարպետը գիտէր թէ կրնար ամէն վատահութիւն ունենալ անոնց վրայ: Անոնք ի հարկին կրնային բոլորովին աննշմար անցնիլ: Պանդոկներէն ո՛չ մէկուն մէջ, ուր ժամանակ մը պիտի բնակէին յաճախորդները քննելու համար, ամենափոքր կասկած մը պիտի չարթնցնէին իրենց ընթացքով կամ ձեռնարկներով:


Նոյն իրիկունը, ժամը 9ին միջոցները, Փինքէրթըն երկտող մը ստացաւ իր պատուական օդնականին՝ Մօրիսընի կողմէ, որ կը ծանուցանէր իրեն թէ Պրօտուեյի և Արդ փողոցին անկիւնի Սէնի Տընի պանդոկին մէջ քանի մը օրէ ի վեր կը գտնուեր բարեդէմ երիտասարդ մը, որ շատ վայելուչ կ'երեւէր և օտարականներու տոմարին մէջ արձանագրուած էր Հէրրի Պրունավիք անունով: Իրեն հետ բերած էր երկու յոոշոր սնտուկներ: Առաջին յարկը երկու զեղեցիկ սենեակներ բռնած էր: Օրն ի բուն սիկառ կը ծխէր և միշտ միշտնոյն տեսակը, այսինքն «Սփինք» վաճառանիշ կրող տեսակը:

Փինքէրթըն գոհուակութեամբ շփեց ձեռքերը և մտադրեց յաւելուածական պարզեւ մը տալ Մօրիսընի:

Ֆրէտ կոչուած այդ խարերան ապահովապէս ինքզինքը շատ ապահով կը զգար: Կ'երեւար թէ մեծ բանի մը տեղ չէր դներ Փինքէրթընի տաղանդը:

— Աւելի՝ աղէկ, աւելի՝ աղէկ, ըսաւ գաղտնի ոստիկանը ինքնիրեն: Եթէ այսքան յիմար և մեծամիտ է, իր ճաշիւը աւելի շուտ պիտի կարգտղուի: Ա՛հ, ա՛հ, տեսնենք թէ իրաւ այնքան սուր աչքեր ունի՞, ինչպէս պարծենցած էր իր նամակին մէջ և պիտի ճանչնա՞յ զիս իմ ծպտումիս տակ:

Փինքէրթըն գործը վերջացած կը նկատէր իր մարդոց համար: Ուստի անոնց ամէնուն ալ հրաման ըրաւ որ գրաւենեակ դառնան: Գործը ինք պիտի ստանձնէր առանձին:



ԵՐԿՈՒ ԾՊՏՈՒՄՆԵՐ

Նոյն իրիկունը, Սէնի Տընի պանդոկին դռնապանը տեսաւ կառքէն ինելլը տարիքոտ, թեթեւապէս կորաքամակ և սպիտականեր մարդու մը, որ տոմարին մէջ արձանադրուեցաւ Մր. Ալէքս Պէրքը անունով և առաջին յարկը պղտիկ սենեակ մը վարձեց: Դրէթէ անմիջապէս ետք իջաւ գետնայարկը, պանդոկին շքեղ ճաշառահը: Ընթրիքի ժամացաւիկ սենեակ էր: Մր. Պէրքը չորս կողմը նայեցաւ ու գնաց նստաւ սեղանին զրէթէ մէջտեղը, որուն շուրջ բաւական թիւով կոչնականներ կային:

Պատուիրեց իր ճաշը և սկսաւ ախորժով ուտել, ատեն ատեն լեզուն շաշեցնելով, ինչ որ տարօրինապէս կը գրգռէր իր սեղանակիցները:

Աջ կողմի դրացին ճիշդ այն վայելուչ երիտասարդն էր, որ ինքզինքը արձանադրել տուած էր Հէրի Հէրրի Պրունավիք անունով: Մօրիսըն չափազանցած չէր բակելով թէ Պրունավիք սիկառը բերնէն չէր ձգեր: Նոյն իսկ ճաշի տաեն, երկու պնակ կերակուրի մէջտեղ, սիկառ մը կը վառէր և քանի մը ումակ կ'առնէր: Արեւելեան ծխախոտով շինուած նուրը սիկառներ էին, ոսկեղօծ ծայրով, որոնց իւրաքանչիւրին վրայ «Սփինք» վաճառանիշը կար:

Կ'երեւար թէ ծերունի պարոնը խօսակցութիւնը կը սիրէր: Աւելցնենք թէ քիչ մը միամիտ կը թուէր և Հէրրի Պրունավիք կը զրօննուր կատակներ լնելով և հետը իյնալով քիչ մը: Դրացիները գաղտնապէս կ'ուրախանային:

Մր. Ալէքս Պէրքը ամենեւին չէր նշմարեր թէ երիտասարդը իր հետը կ'իյնար: Գոնէ այնպէս կը ցուցնէր: Ո՛չ մէկ անգամ զարմանք շայտանեց, ո՛չ ալ սրտնեղութիւն ցոյց տուաւ երիտասարդին ամէնէն անպատշաճ բառերուն համար:

Պրունավիք ալեխառն մօրուքով ծերունի պարոնէն շատ առաջ աւարտեց իր ընթրիքը: Ոտքի ելաւ:

— Անհեակս երթամ և ժամու մը չափ պառկիմ, ըստ :

Դուք այս պանդոկը իջած էք, այնպէս չէ:

— Այո՛ :

— Կեցցե՞ս : Կը յուսամ թէ դարձեալ այս սեղանին վրայ զիրար գտնելու հաճոյքը պիտի ունենանք: Ծատ տիսործ զգացի ձեզի հետ խօսակցելով, Մր. Պէրքը : Դուք փորձառու ծերունի մըն էք և, ծեր երեսին ըսել չըլլայ, ամէնէն սիրուն և սրամիտ խօսողը, որուն երբեք առիթ ունեցած ըլլամ հանդիպելու:

Սեղանակիցները խնդացին : Ամէն ոք կը զբօսնէր միաւ մտութեանը վրայ բարի մարդուն, որ այս բոլոր գովեստները իրեւ իրական կը նկատէր: Խոնարհեցաւ և ամենասիրուն ժայտ մը ուղղեց Պրունսվիքի, անոր հեռացած միջոցին: Երբ ծերունին ալ դունէն դուրս պիտի ելլէր, ծառայի մը պէս շատ պարզ հագուած մարդ մը մտաւ պանդոկ և հարցումներ ըբաւ գոնապանին:

— Մր. Հերբի Պրունսվիք անուն մէկը ունի՞ք հոս:

— Այո՛, ունինք, առաջին յարկ, թիւ 18 և 19:

— Նամակ մը ունիմ անոր հասցէին:

Ծերունի պարօնը ծառային դառնալով ըստ:

— Ճիշտ Մր. Պրունսվիքի սենեակը կ'երթամ: Զեր նամակը տուէք ինծի, իրեն յանձնեմ և պատասխանը բերեմ: Դանապանին սենեակը սպասեցէք և երկուքդ ալ շիշ մը զինի խմեցէք իմ կենացու:

Ի՞նչպէս դիմադրել այսպիսի հրաւէրի մը, որուն կ'ընկերանար երկու տոլարնոց դրամ մը: Ո՞չ գոնապանը և ոչ ծառան շիշ մը զինիին առջեւ ընկրկող մարդիկ չէին:

— Ա՛ն, աղէկ միտքս ինկու, որո՞ւ կողմէ կուզաք, հարցուց Պէրքը:

— Տիկին Պիթ Ռըթերի կողմէ : Է՛ն, է՛ն, կարծեմ թէ ինքը և Մր. Պրունսվիք գործը կ'եփեն: Բան մը չդիտեցի՞ք: Սակայն կարծեմ թէ Մր. Պրունսվիքի հմտ բարեկամ էք:

— Անշո՛ւշտ, անշո՛ւշտ, պատասխանեց իսկոյն Պէրքը: Բայց տակաւին բան մը չէ ըստ ինծի:

Նամակը առաւ ծառայէն որ գոնապանին հետ անհետացաւ սենեակին մէջ, ուր անմիջապէս շիշ մը զինի բերել տրուեցաւ:

Ալէքս Պէրքը առաջին յարկը ելաւ: Բայց փոխանակ

ուղղակի թիւ 18 և 19 տեսակները երթալու, զորս վարձած էր Մր. Հերբի Պրունսվիք, նախ մտաւ իր սենեակը, որ 24 թիւը կը կրէր: Իր սնտուկը հօն էր:

Պէրքը զոցեց փականքը և այդ կողմէ հանգիստ ըլլաւ լէն ետք, անդամին աճապարանքով մը ձեռնարկեց խիստ տարօրինակ գործի մը: Շուտով հանեց ալեհեր կեղծամը, կեղծ մօրուքը և ոսկի ակնոցը ու այդ այլանդակ ծպումին տակ երեւցան Նաթ Փինքէրթընի՛ կորովի և յատկանչական դիմագծերը: Անմիջապէս ուրիշ կեղծամ մը դրամ ու ծարիրներու և զարդաղեղերու (յօվինիրիշ) միջոցաւ երեալ այլափոխեցնեց անձանաչելլի ըլլալու աստիճան: Զոյդ մը կողմամօրութեանի մէջ կարգով դուք ծպումի գործը աւարտեց: Անտուկին մէջ կարգով գրուած էին քանի մը քութիւններ: Ժաքէթ մը ընտրեց, որ գրուած էին քանի մը քութիւններ: Ժաքէթ մը ընտրեց, որ ըստ բաւականին կը նմանէր ծառայի համազգեստի մը և արագօրէն հագաւ զայն: Մարդ կրնար երդում ընել թէ իր բարձրէն առջեւ ունէր ծշմարիտ ծառայ մը, որ կեռնքին մէջ ուրիշ բան եղած չէր: Գործողութիւնը ընդամենը չորս վայրկեան տեւած էր:

Իր այլակերպութիւնը աւարտելէ ետք, Փինքէրթըն սկսաւ ժպակի:

— Այդ բարի Ֆիքտը արդէն քիչ մը առաջ ցոյց տուաւ թէ այնքան սուր աչքեր չունէր որքան կ'ախորժէր ըսել: Կարծեմ թէ իր սրատեսութիւնը երկրորդ անգամ պիտի սիսալի:

Բայց իր հասցէին տանելէ առաջ նամակը, զոր ճարտարօրէն առած էր այժմ իր ծախքովը դանապանին սենեակին մէջ գինի խմելու վրայ եղող բարեմիտ մարդէն, հոգ տարաւ բանալու և անոր պարունակութիւնը հասկնալու: Աւելորդ է ըսել թէ գործողութիւնը կատարուեցաւ աշնապի: Մինչարտարութեամբ և յաջողութեամբ որ ո՞ւէ հետք չթողուց:

Նամակը, որ շատ կարծ էր և կնոջ մը զիրովն էր, հետեւեալ տողերը կը պարունակէր.

«Սիրեցեալ Մր. Պրունսվիք

«Զեր սիրուն տոմսը և մանաւանդ անոր ընկերացող հիմանալի վարդերը մեծ հաճոյք պատճառեցին ինծի: Ծատ ուրախ պիտի ըլլամ եթէ վաղ առտու ընդունիմ ձեր այցելութիւնը: Արդէն անհամբեր եմ զիտնալու այն գաղտ-

նիքը, զոր խոստացաք ինծի յայտնել այդ այցելութեան միջոցին։ Աւրեմն ի տեսութիւն և շուտով։

Զերդ անձնուէր՝ Պիթ Ռէթձէր

— Ա'հ, ա'հ, մրմռաց գաղտնի ոստիկանը անգաղտնապահօրէն տեղեկանալէ ետք իրեն չսահմանուած այդ տումսակին պարունակութեանը, կարծեմ թէ վարի մարդը իրաւունք ունէր։ Գործը կ'եփի, ինչպէս շատ աղւոր ըսաւ։ Նորէն մէկը խաբել կ'ուզէ այս սրիկան։ Բայց այս անգամ հոս եմ և պիտի տեսնենք։

Ինամթով գոցեց նամակը։ Յետոյ, փականքը քաշելէ ետք, սենեակին դուռը կիսովին բացաւ և նրբանցքին մէջ նայեցաւ։ Մարդ չկար։

Առանց տեսնուելու շուտով սպրդեցաւ մինչև 19րդ սենեակը և բաւական ուժգին կերպով զարկաւ։

— Մտէ՛ք, պոռաց ձայն մը ներսէն։

Հնազանդեցաւ և սենեակին սեմէն անցնելէ ետք, դուռը վրայէն գոցեց։

Հէրրի Պրունսվիթ պատուհանին մօտ կեցած էր ոտքի վրայ։ Նորեկին դառնալրվէ հարցուց։

— Ո՞վ կ'ուզէք։

— Մը, Հէրրի Պրունսվիթը։

— Ես եմ։

— Շատ ազէկ։ Ահաւասիկ ձեզի համար նամակ մը Տիկին Պիթ Ռէթձէրի կողմէ, որ բարեւ կ'ընէ։

Պրունսվիթ կարմրեցաւ։ Հեղնական և յաղթական արտայայտութիւն մը երեւցաւ դէմքին վրայ, սակայն փայլակի մը չափ կարճատեւ եղաւ։

— Բայց սիրուն բան է ադ։ Է՛ ի՞նչ, տիկին Ռէթձէր անմիջապէս իր պատասխանը զրկելու չափ հաճոյակատա՞ր եղաւ։ Օ'հ, չէի համարձակեր այդչափը յուսալ և վազուան թղթաբերէն առաջ բան մը ստանալու յոյս չունէի։ Կ'աղաչեմ, ըսէք ձեր տիրուհիին թէ ո՛րքան երջանիկ եղայ իր հոգածութեանը համար։

Կեզծ ծառան, որ դրանը մօտ նեացած էր, խոնարհեցաւ առանց խօսք մը ընելու։ Պրունսվիթ պատուհանին մօտ զնաց և տոմսակը բացաւ։ Արագօրէն կարդաց և գոհունակութեան շարժում մը ըրաւ, մինչ յաղթանակի նշոյլ մը կը վառէր աչքերուն մէջ։

— Կ'աղաչեմ, վայրկեան մը համբերեցէք, ըսաւ, քովի սենեակը երթամ և քանի մը բառ գրեմ, զոր կը յանձնէք ձեր տիրուհիին։

Յարակից սենեակին մէջ անհետացաւ։ Հազիւ թէ գացած էր, Փինքէթըն վազեց դէպի ի գրասեղանը, պատուհանին մօտ։ Արդարեւ կանաչ ծածկոյթին վրայ ատրճանակ մը նշմարած էր։ Գաղտնի ոստիկանը փայլակի արագութեամբ առաւ զէնքը և փողբակը քանի մը անգամ դարձնելէ վերջ, որէն տեղը դրաւ։ Յետոյ եկաւ և իր տեղը բանեց։

Վայրկեան մը ետք Հէրրի Պրունսվիթ սենեակ մտաւ, ձեռքը բոնած պղտիկ պահարան մը, զոր յանձնեց ծառային։

— Ահաւասիկ։ Ըսէք ձեր տիրուհիին թէ պատիւ պիտի ունենամ վաղ առտու ժամը Տիշդ Ալին իրեն ներկայանալու։

Այս խօսքերը ըսած ատեն լեցուն նուէր մը սահեցուց ծառային ձեռքը։

Փինքէթըն յայտնի չըրաւ։ Շնորհակալ եղաւ Պրունսվիթին և դուրս ելաւ։

Նրբանցքը մտնելուն պէս, փոխանակ սանդուզէն իջնելու, շուտով գնաց իր սենեակը, ուր քանի մը վայրկեանի պէտք ունեցաւ Մը. Ալէքս Պէրքը դիմագիծները ու տապահութիւն չունեցաւ կարդալու իրեն յանձնուած տոմսակը, որ հետեւեալ տողերը կը պարունակէր։

«Խիստ սիրեցեալ և խիստ յարգելի Տիկին Ռէթձէր

«Ձեր սիրուն պատասխանը, որուն չէի յուսար այս իրիկուան համար, մարդոց ամէնէն երջանիկը կ'ընէ զիս։ Վազը, որոշեալ ժամուն, յոյսի և բարեկամութեան թեւելովը պիտի թռչիմ, — Տակաւին չեմ համարձակիր աւելին ըսել։

Զերդ յաւէտ՝ Հէրրի Պ.»

Գաղտնի ոստիկանը զոցեց նամակը և իջաւ դանապանին սենեակը, ուր երկու մարդիկը նոր տւարտած էին իր հրամցուցած շիշ մը զինին։

— Եղաւ լմցաւ, ահաւասիկ Մը. Պրունսվիթի պատասխանը առ Տիկին Ռէթձէր, ըսաւ։ Կը խնդրեմ ըսէք ձեր տիրուհիին թէ շատ ուրախ եղաւ այդքան հաճելի ու մասնաւանդ այդքան արագ պատասխան մը ստանալով և թէ պիտի չմերանայ վաղ առտու ժամը Տիշդ Ալին ներկայանալու իրեն։

Ծառան ժպտեցաւ : Դաւաթը պարպեց լմնցուց, ոտքի
ելաւ և նամակը գրպանը դրաւ :

— Ազէկ, կը սպասէի առոր, ըսաւ :

Եւ դուրս ելաւ :

Պէրքը մինչեւ պանդոկին դրան առջեւ ընկերացաւ ա-
նոր, որպէս թէ ինք ալ գործ ունէր դուրս :

— Հաէք, բարեկամս, հարցուց առանց յայտնի ընելու
թէ կարեւորութիւն մը կուտար իր հարցումին, Տիկին Պիթ
Ռթթձէր շատ գեղանի և շատ հարուստ ըլլալու է, այնպէս
չէ : Գիտեմ թէ Պրունսվիք բարեկամս լաւ ճաշակ ունի :

— Օ՛հ, պոռաց ծերունի ծառան խանդավառ շեշտով
մը, տիրուհիս նիւ Եօրքի ամէնէն գեղնցիկ կինն է : Շա-
տանց է որ յարաբերութիւն ունի Մր. Պրունսվիքի հետ:
Երկու կամ երեք տարի առաջ ծանօթացաւ անոր հետ Քօթ
տ' Աղիւափ վրայ : ու այդ թուականէն ի վեր բնաւ թերացած
չէ ատեն ատեն նամակ գրելու անոր : Նախընթաց օր, փո-
ղոցը հանդիպեցաւ Մր. Պրունսվիքի և կը դուշակեմ թէ
այս երկրորդ տեսակցութիւնը խորին տպաւորութիւն մը
գործեց տիրուհին վրայ : Հարկա՛ւ, իր իրաւունքն է : Զօրս
ապրիէ ի վեր այրի է և եթէ վերամուսնանալու փափաք
ունի, ազատ է, ո՞վ կրնայ խառնուիլ : Իրողութիւնը սա է
որ այդ Պրունսվիքը անթերի ճէնթըլմէնի մը երեւոյթը ու-
նի և քիչ մը վիպական կոոչ մը հաճելի ըլլալու համար
պէտք եղած բաներէն զուրկ չէ : Այսօր քանի մը վարդեր ու
նամակ մը ստացաւ անկէ, որով կը հարցնէ թէ կը հաճի
զինքը ընդունելու պատիւը ընել : Կ'ըսէ թէ իրեն յայտնե-
լիք կարեւոր զաղոնիք մը ունի:

— Զա՛ր սատանայ, ըսաւ Մր. Պէրքը ժպտելով ինձի
կուգայ թէ կատարելապէս տեղեակ էք ծեր տիրուհին
թղթակցութեան :

— Դիմուածով իմացայ, պատասխանեց ծառան սաս-
տիկ կարմրելով : Տիկին Ռթթձէր սեղանին վրայ ձղած էր
նամակը : Այն ատեն . . . կարդացի անզգուշաբար :

— Շատ հարուստ է :

— Օ՛հ, խիստ հարուստ է : Շատ մեծարմէք դոհարեզէն-
ներ ունի, առանց հաշուելու որ միշտ մեծ գումար մը կը
պահէ իր տունը, իր արկդիկին մէջ, վասն զի պանքաներու
և վարկի ընկերութիւններու հանդէպ անվստահութիւն մը
ունի :

— Պրունսվիք գիտէ՝ այս մանրամասնութիւնը :
— Կարելի է : Բայց ամէն պարագայի մէջ իր փոյթը չէ :
Ինք խենթի պէս սիրահարած է Տիմին Ռթթձէրի և շատ քիչ
կը գրազի անոր հարստութիւնով : Ի՞նչ կ'ուզէք որ ընէ :
Ինք արդէն բաւական հարուստ է :

Ժպիտ մը երեւցաւ Պէրքը շրթունքին վրայ :

— Ա՛հ, ըսաւ, Տիկին Ռթթձէրի կարծի՞քն ալ ադ է :

— Բայց անշուշտ Այս', այս', ինձի այնպէս ըսաւ :
Կը զարմանա՞ք, Պատճառը սա է որ տասը տարիէ ի վեր իր
ծառայութեանը մէջ եմ, իմ վրաս վստահութիւն ունի և
ուրիշին շրսելիք բաները ինձի կ'ըսէ :

— Շնորհաւորութիւններս : Է՛ ուրեմն, երկուքն ալ
թող երջանիկ ըլլայն : Իրենց համար մաղթանքս այս է :
Պրունսվիք քիչ մը սնամիտ և անառակ է : Իրաւ որ ամուս-
նութիւնը լաւագոյն բան մը պիտի ըլլայ անոր համար : Օ՛հ,
մնաք բարով, բարեկամս :

Եւ դարձեալ պանդոկին ճամբան՝ բանեց :

ԱՆԱԿՆԿԱԼ ԳԻՒՏ

Յաջորդ առառու, ժամը 10ին միջոցները, ծերաւնի Մր.
Պէրքը կը զարնէր դուռը այս պղտիկ ամարանոցին, ուր
կը բնակէր Տիկին Պիթ Ռթթձէր, արեւմտեսն 45րդ փաղոցին
մէջ : Նոյն ծառան, որուն հետ առջի օր ծանօթացած էր,
եկաւ դուռը բացաւ : Բարի մարդը շատ զարմացաւ Հերի
Պրունսվիքի բարեկամը տեսնելով :

— Ի՞նչ կայ, ըսաւ ցած ձայնով : Գոնէ պաշտօն չունի՞ք
մեղի ծանուցանելու թէ Մր. Պրունսվիք պիտի չգայ : Աղ-
ւո՛ր բան պիտի ըլլար : Տիկին Ռթթձէր ալ ճիշդ հիմա փայ-
լուն արդուզարդ մը կ'ընէ զայն ընդունելու համար :

— Ո՛չ, ո՛չ, ապահով եղէք, ըսաւ Պէրքը աչքերը
քթթելով և հինգ տոլարնոց պանքտում մը սահեցնելով ծա-
ռային ձեռքը : Պիտի ըսեմ թէ խնդիրը ի՞նչ բանի վրայ է :
Կուզեմ որ բարեկամս Պրունսվիքը առաջին չնորհաւորովը
ըլլամ իր նշանախոսութեան առթիւ : Ուստի պիտի խնդրեմ
ձեզմէ որ թոյլ տաք ինձի սրահին վրայ բացուոյ սկնեակ-
ներէն մէկը մտնել : Երբ համաձայնին, թաքստոցէս պիտի

ելլեմ և ամենաանկեզծ մաղթանքներս ու չնորհաւորութիւններս պիտի ներկայացնեմ իրենց: Ա'հ, ա'հ, հիմակուընէ կը հրճուիմ անոնց ապշութեան վրայ մտածելով:

— Լա՛ւ, եթէ ադ է ձեր ուզածը, բան մը չէ, պատասխանեց ծառան պանքտոմը անհետացնելով:

— Բայց բան մը ըսելու չէ ո՛չ ձեր տիրուհին և ոչ Մր. Պրունովիքի:

— Մի՛ վախնաք: Զեմ ուզեր անակնկալին հաճոյքը խւել ձեզմէ: Հետեւեցէք ինծի: Տիկին Ռըթճէր այս միջոցին իր զարդառենեակը կը գտնուի. Վասնդ մը չկայ ուրեմն և կրնամ ձեզ տանիլ մատենադարամնը, որ սրահին վրայ կը բացուի և մարդ պիտի չտեսնէ ձեզ:

Ներս մոռան և վայրկեան մը ետք Ալէքս Պէրքը կը գտնուէր մատենադարանի յատկացեալ պղտիկ սենեակի մը մէջ, որ սրահէն բոժնուած էր բայց դուռով մը, և այդ դուռը ծանր վարագոյրով մը գոցուած էր:

— Ահաւասիկ եկայ, ըսաւ ինքնիրեն: Այլեօս կը մնայ սպասել հոչակաւոր Մր. Հէրրի Պրունովիքի:

Թանձր գորգին վրայ, որ իր քայլերուն աղմուկը կը խեղդէր, կամաց կամաց կ'երթար կուզար երբ յանկարծ քովի սենեակին մէջ աղմուկ մը լսեց: Մինչեւ դրան վարագոյրին մօտ սպրդեցաւ ու դիտեց: Տիկին Պիթ Ռըթճէր սրահ կը մտնէր: Ծառան չափազանցած չիք: Իսկապէս հրաշալի գեղեցկութիւն մը ունէր: Եթենոսի պէս սեւ ու առատ մազեր կ'երեւէին դէմքին վրայ, որուն գիծերը սիրուն և չնորհալի էին, Պարագային յարմար հիանալի և խիստ ճաշակաւոր զգեստ մը հագած ու ամէնէն թանկազին գոհարեղիններով պճնուած էր: Ոսկիի, աղամանդներու, մարգարիտներու և թանկագին քարերու փաղփիւն մը և շողարձակում մըն էր: Ֆրէտ աղէկ ընտրած էր իր նոր զոհը: Լասն զի Փինքէրթըն վայրկեան մը իսկ չիք կասկածեր: Ֆրէտ միմիայն հարստութեանը կը բազձար և ո՛չ թէ կնոջը, ո՛րչափ ալ գեղեցիկ ըլլար անիկա: Զէր կրնար անոր հետ ամուսնանալու վրայ խորհիլ այն միեւնոյն պատճառներով, զորս լրբօրէն պարզած էր զաղտնի ոստիկանին ուզած նամակին մէջ: Պիթ Ռըթճէր շատ յուզուած կ'երեւար: Ամէն վայրկեան պատռւհանին առջեւ կ'երթար և վարագոյրները վեր կ'առնէր, փողոցը դիտելու համար:

Փինքէրթըն չկրցաւ ժպիտը զսպել խորհելով այն անհանոյ անակնկալին վրայ, զոր պիտի ունենար: Անշուշտ պատրանքը դառն պիտի ըլլար, բայց ասիկա աւելի աղէկ էր քան թէ գոհարեղինները և հարստութեան մէկ մասը կորսնցնելը: Երբ այլեւո չխորհիր անոր վրայ, ինքինքը պիտի չնորհաւորէր անկէ խուսափած ըլլալուն համար:

Այդ Ֆրէտը հիանալի հարստութիւն մը և նախահոգութիւն մը ունէր: Դիպուածը իրեն ծանօթացուցած էր այս կինը Քօթ ա՞Աղիւրի վրայ և անմիջապէս յարաբերութիւն հաստատած էր անոր հետ, հաշիւ ընելով որ օր մը թերեւս այդ կողմէն բան մը ելլէր իրեն: Այդ թուականին անշուշտ շատ զբաղած էր ուրիշ տեղ և չիք կրնար անմիջապէս այդ գործը, հետապնդել: Բայց աչքէ կօրսնցուցած չիք զայն: Երբիտասարդ այրիին նամակներ զրկած էր որպէս զի չմուցուի անկէ: Եւ հիմակ որ Ամերիկա կը գտնուէր, Մօնկօմէրի ընտանիքը խարելէ ետք Ֆիլատէլֆիային աճապարանքով մեկնած և նիւ նորք եկած էր Տիկին Ռըթճէրի հետ իրարերութիւնը չարունակելու և կողոպտելու համար զայն: յարաբերութիւնը չարունակելու և կողոպտելու համար զայն:

Այս նոր ձեռնարկը անշուշտ առաջինին պէս յաջողութեամբ պիտի պասկուէր եթէ վտանգին դիմագրաւելու և նաթ Փինքէրթընին ասպարէզ կարգալու անխոնեմութիւնը չգործէր:

Յանկարծ դուռը զարնուեցաւ: Պիթ Ռըթճէր սարսուաց որպէս թէ ելեկարական ցնցում մը սոտցած ըլլար: Վերջին անգամ հայելիին մէջ նայեցաւ:

Փինքէրթըն անմիջապէս հանեց կեղծամը, կեղծ մօրուքը և ակնոցը և իր սովորական դէմքը վերտացաւ:

— Պիտի տեսնենք թէ Պրունովիք սոտովիւ կը ճանչնաշյ զիս, ըսաւ ինքնիրեն:

Ծառան դուռը բացաւ և Պրունովիք սրահ փութաց: Աշ ձեռքին մէջ վարդերու խոշոր փունջ մը բռնած էր:

— Տիկին Ռըթճէր, ըսաւ վառվուուն աչքերով և անոր առջեւ խոնարհելով:

— Մր. Պրունովիք, ըսաւ այրին և ձեռքը երկնցուց ժպանելով:

— Այս հիանալի վարդերը ինծի՝ համար են, հարցուց, թիկնաթոռի մը վրայ նստելով:

Պրունովիք ծունդի եկաւ անոր առջեւ ու ծաղկեփունջ մը երկնցուց

— Այս' ամենասիրելիս, այս վարդերը ձեզի համար են, բաւ: Անոնք են որ պիտի պատմեն այն անուշ գաղտնիքը, զոր խոստացայ յայտնել ձեզ այսօր:

Նոյն վայրկեանին դրան վարագոյրը թացուեցաւ և Փինքէրթընի երկու տեսնուեցաւ: Բայց Պրունովիք անմիջապէս չնշմարեց զայն:

— Այս', անոնք պիտի ըսեն թէ կը սիրեմ ձեզ, ո՞վ իմ սիրելիս Պիթ: Պիտի ըսեն ձեզ թէ աշխարհի մէջ աւելի մեծ երջանկութիւն մը չեմ երազեր բայց եթէ ձեր ձեռքը իմինիս մէջ բանել և այսուհետեւ ձեզի հետ բաժնել կեանքի բոլոր ուրախութիւնները և բոլոր նեղութիւնները: Անոնք պիտի ըսեն ձեզ թէ...

Պրունովիք յանկարծ կեցաւ և դեր դեղին եղաւ: Վերջապէս նշմարած էր դաղտնի ոստիկանը երկու վարագոյրներուն միջեւ, ուաքի վրայ, և անմիջապէս ճանչցած էր զայն:

Տիկին Պիթ Ռըթձէր կարծեց թէ երազի մէջ էր երբ տեսաւ որ բոլէ մը առաջ ինքինքը ամբողջովին սիրոյ նըւլիրուած ցուցնող իր պաշտելին յանկարծի թէմքը փոխեց նըշմարելով նաթ Փինքէրթընը, իր մահացու թշնամին: Վարդերու փունջը վար ձգեց և իսկոյն ատրանակը քաշեց: Կացութիւնը ո՛րչափ որ ալ յուսահատական ըլլար իրեն համար, ցոյց տուաւ որ իր համբաւը կորուսած չէր, վասն զի վտանգին հակառակ, բոլէ մը իսկ չկորսնցուց իր պազարիւնութիւնը և մաքի ներկայութիւնը: Փայլակի արագութեամբ վեր հանեց զէնքը և կրակ ըրաւ մէկ, երկու, երեք անգամ:

Բայց գրուած էր որ այդ օրը զարմանքէ զարմանք պիտի գլուորէր: Կարծ հեռաւորութենէ մը, ուր կը գտնուէր, անկարելի էր որ իրեն պէս նշտնառու մը իր նպատակին չը հասնէր, սակայն Փինքէրթըն չերերաց անգամ:

Զափաղանց էր ասիկա:

Թշուառականը իր զէնքին նայեցաւ անոր մեքենականութիւնը քննելու համար: Նոյն պահուն դաղտնի ոստիկանը խոյացաւ անոր վրայ, ամերիկեան ձեւով կոռուֆի հարուած-

մը տուաւ և կիսովին շնչահեղձ ըրաւ զայն: Երկու վայրկեան ետք Պրունովիք, ոյժով մը կաշկանդուած ըլլալով նստած էր թիկնաթոռի մը վրայ: Յետոյ գաղտնի ոստիկանը բաց պատուհանի մը առջեւ երթալով, քանի մը անդամ սուլեց: Արդիւնքը սա եղաւ որ այդ կողմերը պահակ ոպատ սող քանի մը ոստիկաններ վազեցին եկան:

Գալով տիկին Ռըթձէրի, նարսափէն նուազած էր: Աչքերը բացաւ ճիշտ տյն պահուն ուր մրէտ իր գիտակցութիւնը կը վերսաւանար: Կացութիւնը ըմբանելուն պէս կատաղութեան աղաղակ մը արձակեց:

— Այսպէս, ճիշդ է, բաւ ակաաները կծրտելով, յաղթուեցայ:

Փինքէրթըն, որ իրեն առջեւ ոտքի վրայ կեցած էր, ջախախտիչ արհամարհանքով մը նայեցաւ անոր:

— Մասպարծ և պոռուախօս ձե՛զի: Նոյն ինքն դուք էք որ ձեր կորստեան պատճառ եղաք: Զեր յաջողութիւնները վերջ ի վերջոյ զինովցուցած էին ձեզ և համոզուած էիք թէ կարելի չէր ձերբակալել ձեզ: Կը տեսնէ՞ք: Ուրիշ բան մը ըսեմ: Ինձի գրեցիք թէ զիս պիտի ճանչնայիք ի՞նչ կերպով որ ալ ծպտէի: Եւ սակայն երէկ, Սէն Տընի պանկիկին մէջ երկու անգամ գործ ունեցաք ինձի հետ, առանց զինովին մէջ երկու գործ ունեցաք ինձի հետ, առանց զիս ճանչնալու: Մը. Ալլաք Պէրքըը, այն սեղանակիցը ուրուն հետ այնչափ զրօննեցաք, ե՛ս էի: Ճանչցա՞ք զիս: Եւ երբ կէս ժամ ետք Տիկին Պիթ Ռըթձէրի կողմէ ներկայացած ձեզ, ։ նամակը առած էի բերողէն, որ իմ դառնալուս ըստ պահելով շիշ մը գինի կը խմէր գոնապանին հետ —, ճանչցա՞ք զիս: Մինչ քովի սենեակը գացած էիք Տիկին Ռըթցա՞ք զիս: Մինչ քովի սենեակը գացած էիք Տիկին Ռըթցա՞ք զիս: Անդ պատասխանը գրելու համար, ձեր ատրճանակին մէջէն, ձերի պատասխանը գրելու համար, ձեր ատրճանակին մէջէն, զոր ձեր գրասեղանին վրայ ձգած էիք տեսնուելու ձեւով: Հիմա կը հասկնաք մը, հանդարտորէն հանեցի գնդակները: Հիմա կը հասկնաք թէ ինչո՞ւ, երեք անգամ վրաս, զրեթէ կուրծքիս մօտ կը բակելով մէկուղ, չաջողեցաք անդիի աշխարհը զրկել զիս: Կալանաւորը, այս յաջորդական յայտնութիւններէն բոլորովին ապշահար, հիմա կը հասկնաք թէ ո՛րքան անխոնելութիւնը ըրած էր, պայքարիլ ուզելով զարհուրելի ոստիկանին հետ:

— Ա՛ն, բաւ վերջապէս, աւելի աղեկ ըրած պիտի ըւ-

լայի եթէ բնաւ Ամերիկա չգայի։ Առաջուընէ ըսած էին
ինձի որ ձեզմէ զգուշանա՞մ։ Չուզեցի հաւտալ։

Փինքէրթըն չպատասխանեց։ Ֆրէտը սստիկաններուն
յանձնեց և պատուիրեց որ բանտ տանին։ Յետոյ վերջապէս
կրցաւ ամէն բացատրութիւն տալ Տիկին Ռըթձէրի և ծառա-
յին, որ դիւրահասկնալի ապշութիւնով մը ներկայ եղած
էր արագ արագ իրարու յաջորդող այս վրդովիչ ու անտ-
կնկալ դէպքերուն։ Երբ այրին գիտցաւ թէ ի՞նչպիսի թշուա-
ռականի աը ձեռքը պիտի իյնար, սփոփանքի հառաջանք մը
արձակեց և ջերմագին խօսքերով շնորհակալութիւն յայտնեց
գաղանի սստիկանին։

Ֆրէտի վրան գլուխը նայուելով, գտնուեցաւ Օր. Լուիզ
Մօնկօմէրիի գոհարեղէնի արկղիկին ոսկիէ պղտիկ բանալին։
Գալով գոհարեղէններուն, անոնք գտնուեցան մնտուկնե-
րուն կրկին յատակին մէջ և աղջիկը վերջապէս տիրացաւ
իր գոյքերուն, աւելորդ է ըսել թէ ի՞նչ ուրախութեամբ։

Իսկ հոչակաւոր Ֆրէտ, որուն բուն անունը, ինչպէս
հասկցուեցաւ նախնական քննութեան միջոցին, Ուիլելմ
Շանթըն էր, 12տարուան բանտարկութեան դատապար-
տուեցաւ։

ՎԵՐՋ

ՅԱԶՈՐԴ ԹԻՒՐՎ

ՊՐՈՒՔԼԻՆԻ ԿԱՍՈՒՐՁԻՆ ՎՐԱՅ

910



NL1007227 7



NL1007226 6



NL1007225 5



NL1007224 4



NL1007223 3



NL1007017 2



NL0933053 1

ՀՀ Ազգային գրադարան



NL1007234 14

ՀՀ Ազգային գրադարան



NL1007233 13

ՀՀ Ազգային գրադարան



NL1007232 12

ՀՀ Ազգային գրադարան



NL1007231 11

ՀՀ Ազգային գրադարան



NL1007230 10

ՀՀ Ազգային գրադարան



NL1007229 9


ՀՀ Ազգային գրադարան



NL1007228 8



NL1007238 18



NL1007237 17



NL1007236 16



NL1007235 15



NL1007241 21



NL1007240 20



NL1007239 19

